

ԴԱՅԱՐԵԱՆ ՄԵՐՈՒՆԴ

Մ Խ Ի Թ Ա Ր Մ Ս Ա Ս Ն Ե Ց Ի

(1260? - 1337)

ԺԴ. Դարու նշանաւոր վարդապետներէն մին է Մխիթար Սասնեցի, որուն վրայ ուսումնասիրութիւն մը հրատարակած է Գարեգին Վրդ. Յովսէփիսան (Վաղարշապատ, 1899, էջը 32):

Մխիթար Վրդ. Սասնեցի կամ Կերմանեցի ծնած է Սասուն շուրջ 1260ին: Կերմանեցի կոչուած է այն պատմառով որ իր հօրը մահէն ետք ընտանիքով տեղափոխուած են Կերմանից զիւղը:

Մխիթար իր նախնական ուսումը իրենց ազգական Անդրէաս կրօնաւորին մօտ առնելէ եւ հազիւ երիտասարդական տարիքը մտած բահանայ ծեռնադրուելէ ետք, աւելի բարձր ուսման տենչով գացած է Գլածոր, ուր նախ հետեւած է Ներսէս Տարոնեցի (1281-4) եւ ապա նսայի Նչեցիի (1284-91) դասախոսութեանց: Ժամանակ մը ետք Նշեցիէն ստացած է վարդապետական գաւագան.

Մխիթար Վարդապետ մանաւորապէս հմտացած է Ս. Գրոց գիտութեան եւ աստուածաբանութեան: Ժամանակ մը բարոզչութեամբ շրջելէ ետք, հաստատուած է Մեծոփայ Վանքը, զրաղելով վարժապետութեամբ եւ գրչութեամբ. Ան իրրեւ ճարտար գրիչ կը պատրաստէր ծիռազիրներ եւ այդ առթիւ ստացած դրամը կը բաժնէր աղքատներուն:

Իր աշակերտներէն ծանօթ են Մկրտիչ և Դանիէլ վարդապետները: Մկրտիչ Մեծոփեցի գրած է իր վարժապետին համառօտ կենսագրութիւնը: Խոկ Դանիէլ Մեծոփեցի ներրող մը նուիրած է անոր յիշատակին որ անցած է Յայսմաւուրի մէջ:

Մխիթար Սասնեցիի զլսաւոր երկն է Փողովածու մը, բաղկացած էն ճառերէ եւ բարոզներէ, որոնցմէ շատերը աստուածաբանական եւ գաւանարանական բովանդակութիւն ունին:

Դրած է նաեւ Թուղթ մը ընդդէմ Լեւոնի Տոմարին եւ երկարնակ աղթարմայից:

Իր կենսագիրը, Մկրտիչ Վրդ. Մեծոփեցի, կը վկայէ թէ Մխիթար գրած է Յովհաննէսի երեք Կաթուղիկէ Թուղթերուն եւ Հանգիստին Մեկնութիւնները, որոնք սակայն մինչեւ հիմա երեւան չեն եկած. — Հայ Գրողներ, էջ 370-371:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՐԴ. ՕՐԲԵԼԻՆԱՆ

(1270? - 1324)

Ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջինը մօտաւորապէս: Որդին էր Օրբէլեան Լիպարիտի եւ Նանայի: Ուսումը ստացած է Գլածորի վանքը՝ Եսայի Նչեցիի ծնորին տակ: Իրրեւ Սիւնեաց եպիսկոպոս ծանօթ է 1300 թուին, իրրեւ Արքեպիսկոպոս 1306 ին: Ան դրուատական տողերով կը լիշէ իր մեծանուն վարժապետը, 1300ին:

«Զծովացեալն իմաստիւք Աստուածաշունչ տառիւք հրնով եւ նորովք եւ արտաքին իմաստիցն տեղեկութեամբ՝ զիմն վարժապետ զիշակաւորն յամենայն ազգս Հայկազնեաց զմնե պետն Եսայի, զարժանին ամենայն բարեաց յիշատակի, յիշեցէք բարեյիշատակաւ ի Տէր» (Յիշատակարանը ԺԴ. Դարի, էջ ծ59):

Յովհաննէս Եպիսկոպոս գովասանական մակդիրներով որակուած է ժամանակակից գրիչներէ, ինչպէս, «առւրը եւ ընտրեալ քաջ հոեսոր եւ անյաղթ սովիստ», «ճրշմարիտ եւ սուրբ իմաստասէր», եւայլն:

Կ'արծէ մէջ քիրել իր ուսուցչին՝ Եսայի Վարդապետի բարձր գնահատականը գրուած 1323 թուին. «Դարձեալ յիռեալ հիւսեսցի ընդ յիշատակեալս ամենայն բարի յիշման արժանաւորն արհիական վերատեսուչ այսմ նահանգի, որ է ազն սորին (Բուրթելի) ըստ մարմնոյ, վարժն յիմաստս եւ վսամն ի գիտունս, տէր Յովհաննէս մականուն Աւրպէլ, մետրապալիտ եւ այցելու Սիւնեաց երկուտասան գաւազանաց՝ մանաւանդ իմաստութեամբ եւ ուղարիւառութեամբ՝ ամենայն աշխարհի, որ է մեր սիրելի որդի ըստ փրկագործ երկանց բանին ծնընդեան» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 228, էջ 183):

Յովհաննէս Արքեպիսկոպոս. Օրբէլեան մին է Գլածորի ազնուական սաներէն, որ իրրեւ Սիւնեաց արքեպիսկոպոս եւ մետրապոլիտ

շուրջ քառորդ դար իմաստութեամբ վարած է այդ երեւելի թեմին հոգեւոր առաջնորդութիւնը:

Մ Կ Բ Տ Ի Զ Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ

(1250? - 1310?)

Մկրտիչ Վարդապետ ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Իր ուսուցիչները եղած են Գրիգոր Բջնեցի (+ 1298) եւ Խոսյի Նըցի:

Զինքը նախ կը տեսնենք Գլածոր 1298ին, իրեւ սպասաւոր բանի: Չորս տարի յատոյ, 1302ին, ան կը գտնուի Թեղենեաց Վանքը որպէս բարբի:

Իր գրչէն ծանօթ են երկու ծեռագիրներ: Ահաւասիկ հատուած մը այն տաղաչափեալ յիշատակարանէն զոր գրած է 1298ին:

«Ընդ նմին եւ զեղկելիս,
վերագծող այսմ տառիս,
ի մենաստանիս Գլածորիս,
ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսիս,
ծեռամբ անարժանիս Մկրտչիս,
եւ դերանուն կրաւնաւորիս,
որ սպասաւոր եմ լեալ բանիս,
միայն անուամբ ուռչ ըստ գործիս,
ընդ խնամաւթ վարժապետիս,
կայծակնամաքուր մեծ հոետորիս,
անուանակիր մարգարէիս,
որ յորջորջի իսկ եսաիս:
Յիշել հայցեմ միշտ զեղկելիս,
եւ զծնաւզսն իմ ի բարիս,
եւ զրաբունին իմ զըլծալիս,
որո անուն Զուարթուն կոչիս,
եւ զպատանիս իմ զՄարգիս,
որ ընդ իս եւ սա իսկ պանդխտիս»:

(Յիշատակարանք ԺԴ. Դարի, թիւ 659, էջ 824-5):

Կ'արտագրենք մաս մըն ալ իր 1302ին գրած յիշատակարանէն:

«Եւ եղեւ աւարտ գրչութեան սորայլյարատեան նահանկիս, յաստուածաբնակ եւ ի գերանոչակ սուրբ ուխտո թեղենեաց . . . ծեռամբ թարմատար եւ անարհեստ գրչի Մկրտիչ կոչեցեալ, անուամբ միայն բարի, ի սոյն անապատէ . . . Արդ, աղաչեմ զամենայն պատահեալսդ սրբոյ մատենիս . . . յիշեսցիր . . . զնոգեհանճար

եւ զգերիմաստ բարունապետն իմ զհայրն հոգեւոր զեսահիս, զստացող սուրբ Կտակիս . . . Յիշեսցիր . . . եւս եւ զպատանիս Սարգիս Դպիկ, որ յոլով սպասաւորեաց մեզ» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 8):

Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ

(1270? - 1332?)

Մարտիրոս Վարդապետ ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Բանի սպասաւոր Մարտիրոս Կուսակրօն բահանայի մասին կայ յիշատակութիւն 1318 թուին, այսպէս:

«Յանկ ելեալ աւարտեցաւ Մեկնութիւն Աղաւթական Բանից Աստուածաբան Աւետարանչին Յովհաննու ի թուին ԶԿէ, ծեռամբ ապիկար եւ փցուն զծաւղի Եփրեմի, հրամանաւ իմոյ սնուցաւղի եւ նզնազգեաց կուսակրաւն բահանայի Մարտիրոսի՝ բանի սպասաւորի . . . ի Վանս Գլածոր, ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսի, եւ սուրբ բարունապետին Եսայեայ» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 1-3):

Երեք տարի յատոյ, 1321ին, գրուած ուրիշ յիշատակարանէ մը կ'առնենք հետեւեալ տողերը:

«Արդ, գրեցաւ սա ի թվաբերութեան մերոյ հայկազեան տոմարի ԶՀ . . . ի վարժապետութեան սուրբ եւ բազմերջանիկ բազ հոետորաց Հայոց . . . Դաւթի եւ Եսայեա, ի հոչչակաւոր եւ սուրբ մենաստան համալսարանիս Գլածորոյ: . . . Շարունապետին Մարտիրոսի է Սուրբ Աւետարանս, մեղաւոր Կերիոնի զրած . . . Զարբամիտ սպասաւոր բանի զրազմերախտ եղբայրն իմ զՄարտիրոս, զստացող գանձուս յիշեա ի Տէր, նաեւ զբազմավէր հոգիս զկերիոն զծողիս» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 207):

Մ Կ Բ Ա Ր Վ Ր Դ Ե Ր Զ Ն Կ Ա Ր Ծ

(1270? - 1340?)

Մխիթար Վարդապետ ծնած է երգնկա ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Որդին էր Պօղոսի եւ Տիրանցի: Բարձր ուսում ստանալու մտքով զացած է «ի մայրն իմաստից Գլածոր, առոտս Եսայեայ Վարդապետի, ի վարժումն աստուածիմաստ զրոց»: Այնտեղ հմտացած

է գրչութեան արու ևստին, եւ օրինակած է քանի մը ծեռազիրներ:

Անիրեւ վարդապետ յիշուած է 1303ին, ի Գայլիձոր: Հոն էր 1314 թուին, եւ իրեւ իր ուսուցիչը կը յիշէ Գրիգորիս Վրդ. Երգնկայեցին (Յաղմանցի):

Աւելի յետոյ, 1328ին, զինքը կը տեսնենք եկեղեաց գաւառի Երկայնի Վանքը, որը կը պարապի Աստուածաշունչի մը ընդօրինակութեամբ, որուն յիշատակարանին մէջ կը կարդանք. «Խուն ինչ աշխատեալ ազագուն եւ փցուն գրով տառատպեցի զպատմութիւն հնոյ դատաւորացն եւ թագաւորացն» (Յիշատակարանք ԺԴ. Դարի, էջ 211):

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ԲԶՆՈՑ (ԽԱՊԱԲ)

(1275? - 1332?)

Գրիգոր Արքեապ. ծնած է ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Աշակերտած է Նշեցի Եսայի Վարդապետին, ինչպէս կը հասկցուի վերջինիս կողմէ գըրուած յիշատակազմութեան հետևեալ տողերէն:

«Եսայի սպասաւոր քանի, յետին բանասիրաց եւ կրսեր վարժապետաց, յարմարող եւ ստացող քերթողական տառիս, ետու գրել զսա ծեռամբ արթեպիսկոպոսին Բջնոյ՝ տէր Գրիգոր Կոչեցեալ, մականուն Խապար, որ կայր յուսումն կրթութեան առ մեր ընդ յամի մեծի տերութեան իշխանաց իշխանին Հայոց Բուրթելի ... ի թվիս ԶՄԸ (1309): — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 17:

Գրիգոր = Խապար սարկաւագ օրինակած է Պէրիարմէնիաս գիրքը, 1312ին, սհրամանաւ իմաստախոն Վարդապետին Վարդանայ» (Ցուցակ Զեռագրաց Ա. Յակոբեանց, Դ. Հատոր, 1969, էջ 550):

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ՇՈՐԾՈՐԵՑԻ

(ԵՐ ԶՆԿԱՑԻ)

(1275? - 1340?)

Յովհաննէս Շործորեցի ծնած է Երգնկա ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը մերծաւորապէս: Եր բարձրագոյն ուսումը ստացած է Գլածորի Վանքը, Եսայի Նշեցիի մօտ: Յիշուած է, 1302ին, իրեւ «սրբա-

զան բահանայ . . . սպասաւոր գոլով բանի մերծ ի կատարելութիւն»: Աւեմն կարճ ժամանակ մը ետք առած է վարդապետական աստիճան:

Յովհաննէս Վարդապետ, քանի մը տարի Գլածորի մէջ պաշտօնավարելէ յետոյ, անցած է Մործորի Ս. Աստուածածին Վանքը: Հոն սորված է Լատինիերէն լիգուն եւ զբաղած գրչագրական, ուսուցչական եւ գրական աշխատանքներով (1316 - 1321): Իր գրական երկերն են.

1. — Մեկնութիւն Մատթէի Աւետարանին: Ս. Ներսէս Շնորհալիի թերաւարտ Երկը շարունակած եւ լրացուցած է 1316ին: Տպուած է Կ. Պոլիս, 1825ին:

2. — Մեկնութիւն Խանիէլի, զոր պատրաստած է Բարձրերդցի Վարդան Վարդապետի խնդրանքով, 1316ին:

3. — Յաղագս Եօթն Խորհրդոց Եկեղեւոյ, Թովմայ Ագուինացիի, զոր թարգմանած է լատինիերէնէ, 1321ին, միջնորդութեամբ Բարթողիմէոս Ֆուանգ եպիսկոպոսին, «յղկեալ ըստ կարի զրառս եւ զրանս»:

4. — Քարոզգիրք մը, որ կը պարունակէ քանի բարողներ, ըստ Ս. Յակոբեանց Վանքի թիւ 1003 ծեռագրին:

5. — Համառօտ Տեսութիւն Քերականին, որ Յովհաննէս Պլուզի յօրինած ընդարձակ Քերականութեան համառօտութիւնը կը հանդիսանայ: Ներքին վկայութիւններով կը հաստատուի թէ օգտուած է նաև իր ուսուցչին՝ Նշեցիի քերականութենէն: Մործորեցիի այս երկին յօրինման թուականը մերծաւորապէս յայտնի կը դառնայ Ս. Յակոբեանց թիւ 1257 ծեռագրին շնորհիւ, որ օրինակուած է 1322ին: Սոյն գործը լոյս տեսաւ 1684ին, Լոս Անմելը, Լեռու Գ. Խաչերեանի աշխատասիրութեամբ:

Մործորեցիի ուսուցչական գործունէունէութիւնը ըստ Երեւոյթին շարունակուած է մինչեւ ԺԴ. Դարու Երեսնական թուականներուն վերջերը. — Հայ Գրողներ, էջ 360 - 361:

(2)

Ն. ԱՐՔ. ՄՈՎՀԱԿԱՆ